

ՊԱՐՍԿԱՍՏԱՆ ԵՒ ՀԱՅԵՐԸ

— 0 —

Պարսից Շահը իր վերջին դիւանագիտական պտոյտին ամբողջ ուղեգծին վրայ համակրանքի եւ երախտագիտութեան արտայայտութիւններ ընդունեցաւ հայ ժողովրդէն ։ Ատի արդիւնքն էր այն բարեկամական վարմունքին զոր պարսկական կառավարութիւնը իր հայ հպատակներուն նկատմամբ սկսաւ ցոյց տալ՝ նարևտտին Շահէն ի վեր, որուն ուղղութիւնը կը շարունակէ արդի Շահը ։ Առաջին անգամ կողկասէն անցնելուն, թիֆլիսի եւ Պարսիկի Հայութիւնը ջերմ համակրանքի ցոյցերով պաշարեց զինքը, Բարիզի հայ գաղութը՝ Պ. Պ. Չերազի եւ Բալինջպահանցի բերնով՝ իր շնորհապարտ զգացումներն յայտնեց անոր, Օսթէնտի մէջ Լոնտոնի պարսկական դեսպանը յանձնեց անոր ուղեբժ մը Բրոֆ. Յակոբեանի նախաձեռնութեամբ Լոնտոնի Հայոց կողմէ ստորագրուած, եւ կողկասէն երկրորդ անգամ՝ Կաթողիկոսը Էջմիածնի մէջ հանդիսաւոր ընդունելութեամբ մը միծարեց Իրանի վեհապետը ։ Այս համակրանքի միտադոյն արտայայտութիւնը զոր հայ ժողովուրդը ամեն կողմ ջանադրական մղումով մը ընդ տալով բերաւ պարսիկ ինքնակալին, շատ ուշով դիւանագիտութեան մը արդիւնքն էր որքան երախտագիտութեան պարտքի մը հատուցումը ։ Ատով Հայերը ոչ միայն ամբացուցած եղան այն բարեկամական կապերը որոնք այս վերջին քառորդ դարուն մէջ սկսան հիւստիւիլ պարսիկ կառավարութեան եւ հայ ժողովրդին միջիւ, այլ եւ սպացուցած եղան Եւրոպային թէ Տաճիկներուն ու Հայերուն միջիւ բացուած պայքարը առաջիններուն մասնմտական ըլլալը չէ որ իրեն պատճառ ունին, քանի որ այդ միևնոյն Հայերը կը փութան յարգանք ու համակրութիւն արտայայտել ուրիշ մասնմտական երկրի մը վեհապետին որ իրենց հաւաքական ու անհատական իրաւունքները երաշխաւորուու խնդրի որչա՞մբ տուած է ։

Շահը, որ զգաց այս բոլորը, իր անկեղծ գուհունակութիւնը յայտնեց ամէն տեղ Հայերու կողմէ իրեն մատուցուած միծարանքէն, եւ Պարսկաստան դարձին՝ իր առաջին գործը եղաւ հրաման դրկել պարսկական նահանգներու

կռակակներուն որպէսզի ինչպէս կը տեղեկագրէ («Քայմ») «Պարսկաստանի Հայերուն իրենց աջակցութիւնը շնորհնէր դպրոցներ հիմնելու, ճարտ արտասանելու կամ բանաստեղծութիւններ ընելու» կրթութիւնը տարածելու նպատակով, եւ աղաչին ու վաճառականական ընկերութիւններ հաստատելու՝ առանց որ ամէն անգամ պարտաւոր ըլլան թերանի կեդրոնական կառավարութեան դիմելով թոյլաւորութիւն խնդրելու ։»

Ոչ մէկ մասնմտական վեհապետ այսպիսի լայնատես ու վեհանձն քոչուով չէր տեսած աւակաին, — հին արաբ ամիրապետներէն է վեր, որոնք, ըմբռնելով որ Հայերուն բարօրութեանը աջակցելով նոյն ինքն իրենց շահերուն լաւադոյն ծառայութիւնը մատուցած կ'ըլլային, հասանցան որ հայ ժողովուրդն ինքնավար կաղմակերպութիւն մը ունենար Բագրատունիներուն մականին սակ ։ Շահը այս բանը ըրաւ, անուշտ ոչ թէ որովհետեւ իրեն ուղղուած գովեստներուն խունիկ զինքը զինովցուցած էր, այլ որովհետեւ ըմբռնեց թէ իրեն հպատակ եղող Հայերուն շնորհելով իրենց բարոյական ու նիւթական զարգացման համար անհրաժեշտ եղող պաշտութեան պայմանները, նոյն իսկ իր պետութեան ամենէն կենսական շահերը պաշտպանած կ'ըլլար ։ Պարսկաստանի մէջ ինչպէս ամէն տեղ, հայ տարբեր միջնորդ հանդիսացած է միշտ, եւ այժմ կը հանդիմանայ առաւել քան երբեք, եւրոպական քաղաքակրթութեան եւ արեւելեան ոգիին միջեւ Հայն է որ վաճառականութիւնն ու ճարտարարուեստը պիտի ծաղկեցնէ Պարսկաստանի մէջ, եւ իր պարսիկ քնակակիցները պիտի մղէ նոյն շուղին մէջ թեւակոխելու ։ Հայն է որ պիտի դիւրացնէ Պարսից մէջ տարածումը արեւմտեան զաղափարներու, ձգտումներու, հաստատութեանց եւ բարձրութեւ, եւ մեղմացուելով անոնց մէջ օտարասացութիւնը եւ մտլեռնադութիւնը զոր մասնմտական կրօնքը բերած է այդ գերազանցօրէն ազնիւ եւ ուշիմացիղին, պիտի մերձեցնէ զայն նոր աշխարհին ազատ ու եղալարական ոգիին, զոր արդէն անհունապէս կարող է ընդգրկել այդ ժողովուրդը որ հնութեան մէջ Ալեքստային վեհ վաղապետութիւնը յրացաւ ։ Շահը ասոնք հասկնալով էր, եւ գիտեց մասնաւոր թէ Ներսէսի մէջ Պարսկաստանի քաղաքական շահերն ամենէն անձնուէր եւ ամենէն իմաստուն կերպով պաշտպանողները Հայեր էին, ներկեման իման Սիւլքոնի Սեան, եւ, եւ թէ Պարսկաստանի միակ պատուիրակը Տիեզերական Մուցանանդէսին Համաժողովներուն մէջ՝ Հայ մըն էր, Պ. Հ. Առաքելեանը, ինչպէս եւ Պարսից

ճարտարաբանութեան ֆրանսական ծուցանողէ-
սին մէջ ներկայացնելու գործը Հայ մըն էր
որ վարեց, Քիթպպի Խանը :

Մաղթելի է որ նահը միտ պահէ իր այդ բա-
րի տրամադրութիւնները Հայոց նկատմամբ .
իսկ Հայերը անուշա միշտ պիտի շարունա-
կեն կատարել իրենց այդ դերը որ այնքան
նպատակաւոր է իրենց ցեղային շահերուն որ-
քան Պարսկաստանին : Եւ այս պայմաններուն
մէջ՝ պարսկահպատակ Հայութիւնը կարող է,
եւ պարտաւոր է, ամէն ձեռնարկ փորձել
կրթական եւ առեւտրական գործունէութիւն
մը զարգացնելու համար . Պարսկաստան՝ առ
այսմ՝ ապաստանարան մը կը կայանայ մեր ցե-
ղին պահպանման ու իր քաղաքակրթական
յատկութեանը մշակմանը համար . պէտք է
զիտանք զնահատեղ կրեւերութիւնը այս յոյ-
սի նշային : Պարսկաստանի Հայերը շատ
լաւ զգացած ըլլալ կը թուին զայն . « Գի-
տաւից ցանքեր քո տիտղոսով յորտեղ մը մէջ
գրուածքն էի այն փորձերը զոր Պարսկաստա-
նի Հայութիւնը սկսած է քանի մը տարիէ ի
վեր թագմագատելի իր զարգացմանը համար՝
մղուժովը Թիֆլիսէն ու Պուշկին Պարսկաս-
տան զաջող գործիչներու . որոնք ստանալով
գործունէութեան ընդարձակ ու բերրի դաշար
որ այնտեղ կայ պատրաստ՝ իրենց ուժերը տա-
րած են հոն արդիւնաւորելու : Այդ ճիղերուն
մէջ առջին տեղը պէտք է բռնէ հայ ժողո-
վուրդը Պարսկին ու պարսիկ ազգն իր անցեալ
քաղաքակրթութեամբն ու ներկայ հոգեբանու-
նութեամբը Հայուն ճանչցնելու աշխատու-
թիւնը որ զիս շատ քիչ ձեռնարկուած է եւ
ներշնայիս մէջ Հայոց համար ամենէն անհրա-
ժեշտ ու ամենէն շահեկան գործերէն մէկն է :
Այս բողոքին անվտանգ ու անկազմակազմ իրա-
գործմանը համար պարսկակապտակ Հայերը
ստուաւը քան երբեք պարտք ունին հեռու կե-
նալ ամէն շարժումէ որ պարսկական կառա-
վարութեան կասկած կրնայ ներշնչել եւ Հա-
յոց ոչ մէկ օգուտ չտալէն զատ՝ այս ամբողջ
նպատակներ կացութիւնը կրնայ մէկ հարտա-
ծով կործանել : Մեր յեղափոխական գործիչ-
ները, որ անցեալին մէջ այս սխալը գործած
են , անարդարանալի պիտի ըլլային եթէ այ-
նուհետեւ զայն վերանորոգէին Պարսկաստանի
մէջ, հայ ցեղը քաղաքական հեռանկարներ
չի կրնար ունենայ . մեզի համար քաղաքական
յոյսեր գոյութիւն ունին՝ աշխարհագրական,
դիւանդոփտական ու պատմական պատճառնե-
րու բերումով՝ միտիայն Տաճկաստանի մէջ,
եւ այն ալ՝ որոշ շրջանակի մը մէջ սահմանա-
զրծուած : Պարսկաստանի մէջ, Հայերը պէտք

է միմիայն մտաւորական ու առեւտրական
զարգացումն իրենց նպատակ ունենան , ինչ-
պէս եւ իրենց ցեղային գոյութեան պահպա-
նումը, — բան մը որ հոն Հայոց համար կարե-
ւի է միշտ ունենալաւանց ո եւ է կերպով պար-
սիկ կառավարութեան ներքինութիւն կամ կաս-
կած պատճառներու՝ եթէ պարսիկ կառավա-
րութիւնը պահէ իր այսմանն ուշիմ տրամա-
դրութիւնները : Պարսկաստանի Հայերուն խա-
ղաքական զարգացումը ոչ մէկ կերպով ար-
գելք չի կրնար համարուել այն ընդհանուր
բազմաբնի զոր մեր ցեղը կը տածէ երկրիս
մէկ կէտին վրայ իրեն պատկանող ազատ ան-
կիւն մը ունենալու . — ընդհակառակն, Պար-
սկաստանի Հայութիւնը, զարգանալով, զօրանա-
լով, բարոյապէս ու նիւթապէս՝ կրնայ զի-
տակցօրէն ու լրջօրէն աջակցել այն ձեռնարկ-
ներուն որ պիտի կատարուին Պարսկաստանէն
զուրա՝ Հայոց քաղաքական երազին իրակա-
նացում տալու համար :

Կէտ մը՝ զոր զեռ ոչ ոք զիտել չտուաւ՝ այս
պարսկահայ յարաբերութեանց մէջ , եւ որ
ամենէն կարեւոր կողմը կը կազմէ այդ խընդ-
րոյն , սա է որ երկու ցեղերուն միջեւ հիւս-
ւող այս կապերը պէտք չէ որ նկատուին մեր
կողմէն իբրեւ միմիայն արդիւններ ազատա-
միտ վնասպետի մը անձնական ձգտումներուն .
եթէ այդպէս ըլլար , ապագան ո եւ է ամբու-
թիւն չէր կրնար այլ եւս ներկայացնել մեզի
համար Պարսկաստանի մէջ , որովհետեւ կապը
գոյութիւն ունենալով լոկ վնասպետի մը ան-
ձին ու հայ ժողովուրդին միջեւ , այդ վնասպե-
տին յաջորդները կրնան՝ տարբեր ձգտումներէ
մղուցնելու եւ տարբեր ազդեցութեանց հնա-
զանդելով՝ հայկական քաղաքականութիւն մը
վերսկիւրի : Տաճկաստանի մէջ ալ եղած են վնա-
սպետներ որ քիչ շատ համակիր են դաժուած
Հայոց նկատմամբ , բայց որովհետեւ համակ-
րութիւնը լոկ անձնական է եղած եւ թուրք ու
հայ ցեղերուն միջեւ անկեղծ ու հիմնական եղ-
բայրակցութիւն մը երբեք գոյութիւն չէ ունե-
ցած , Սուլթանի փոփոխութիւն մը բաւական ե-
ղած է որպէս զի անանցանելի խրատասանի բա-
զմէն իրեկ տարբերուն միջեւ . Գէտք է որ
մենք բմբռնենք որ կապը պէտք է հաստատուի
պարսիկ եւ հայ ժողովուրդներուն միջեւ : Եւ այդ
կապը , որ ճակատագրաստանապէս սահմանուած
էր ու չկամ կանուխ հաստատուի , ամէնէն ընա-
կան , ամենէն զիւրիկ կերպով պիտի ամբանայ .
եթէ հաջոյն իսկութեանը թափանցենք եւ ըստ
այնմ շարժենք Պարսիկն ու Հայը միեւնոյնցե-
ղին կը պատկանին , եւ մարդկային խուճերու

միջեւ ամենէն հզօր, ամենէն ներքին կապը, ամեն-
հէպ գիտական բմբուսներն համեմատ, ցեղային
նկէն է, ինչպէս եւ հակառակութեան ամե-
նէն իրական շարժառիթը ցեղային տարբե-
րութիւնն է՝ կրօնքները, քաղաքական ու
անտեսական պատճառները ու ժող բայց վա-
շանցուկ մղիչներ են պայքարի՝ ինչեր ալ
անցած ըլլան Խտալիոյ ու Ֆրանսայի միջեւ,
այս երկու երկիրները եղբայր երկիրներ են
եւ ստամանուած են իրարու հետ զաշնակցելու,
ինչպէս եւ Ռուսիան սահմանուած է հաշուելի
Բոլոնիոյ հետ՝ արդար հաշուաշարժառութեամբ
մը, հակառակ արիւնտոտ խրամասին որ բա-
ցուած է երկուքին միջեւ Պարսկին ու Հայրուն
միջեւ, որոնք արեւական ընտանիքներ երկու
հարազատ զաւակներն են, պատմութեան ըն-
թացքին մէջ՝ կրօնական ու քաղաքական
պատճառներու բերումնքով՝ բազմաթիւ եղե-
րական բաղխումներ տեղի ունեցած են, որոնց
մէջ սակայն մերձեցում է, զաշնակցութեան մէկ
քանի նշանակալից փակագծեր գոյութիւն ու-
նեցած են արդէն։ Մենք չենք կրնար մտնալ
այն բոլոր չարիքը զոր Պարսիկները մեզի հա-
տուցած են, բայց եթէ Պարսիկը այսօր, զգա-
լով իր երէկուտան պնայլը՝ որ վերջի վերջոյ
իրեն՝ աղետաբեր եղաւ, կ'ուղէ մեզի հետ բա-
րեկամական կապեր հաստատել եւ անցեալը
մեզի մոռցնել, պէտք է զո՛ւ ըլլանք այս Ե-
րեւութէն, օգտունք անկից, եւ մտածենք թէ
թերեւս ատենն հասած է հիմա ուր երկու ցե-
ղերը, բմբունելով իրենց արիւնին եւ շահերու
խնամութիւնը, պիտի ձեռք ձեռքի տան գիտա-
կից, անխարդախ եւ տեւական մերձեցու-
մով մը զոր այլեւս ոչինչ պիտի կարենայ փշա-
ղել։ (Մերձեցումը նաեւ պէտք է որ տեղի
ունենայ Քիւրաքէն եւ Հայուն միջեւ, որոնք
միեւնոյն ցեղին կը պատկանին, եւ որոնք՝
օտար ցեղի մը էնթրիկներուն զո՛ւ՝ ցնուալի
սխալանքով մը իրարու դէմ դանակ կը վեր-
ցընեն այսօր, մինչդեռ պէտք էր միասնային
զիրենք երկուքն ալ ճնշող նոյն բռնաւորին
դէմ ցցուելու համար)։

Այս բոլոր պէտք է որ արմատապէս բմբու-
նել տանք պարսիկ ժողովուրդին։ Անոնք որ
երկու ժողովուրդներն իրարու պիտի մօտե-
ցընեն, ամենէն զովելի գեղը կատարած պիտի
ըլլան։ Անտարակոյս, Պարսկաստանի մէջ՝
ճահը միակտ մըն է, եւ իր կամքը ամենա-
զօր, բայց իր նախարարներուն, խորհրդական-
ներուն, կրօնապետներուն ազդեցութիւնը Շա-

հին որոշումներուն մէջ հետեւ է անմասն ըլլա-
լալէ, նասրատին ու Մուղաֆերտտին Շահերը
հայաստանի ուղղութիւն մը ընդգրկեցին՝
զլխաւորապէս խորհրդովն իրենց բարձրա-
գոյն պաշտօնասարներէն ոմանց որոնք մտե-
րիմ բարեկամներն ու յարգողներն են Մեղքոն-
ներուն ու ներմիաններուն։

Պէտք չէ որ պարսիկ ժողովուրդը ա-
ռանց հակակալու, աստանց համոզուած ըլ-
լալու, ակամայ հպատակի Շահին հայաստ-
րական հրամանին իր խուլ հակառա-
կութիւնը՝ այդպէսով կրնայ միշտ խախուտ
կացուցանել պարսկահայկական համերաշխու-
թիւնը։ Պէտք է որ պարսիկ ժողովուրդը բմ-
բունէ թէ իր ցեղային, քաղաքական ու քաղա-
քակրթական բոլոր շահերը կը պահանջեն որ
հայ ժողովրդին հետ եղբայրաբար սպրի եւ
զարգանայ։

Պարսկաստանի Հայերը պէտք է որ մ'յն-
քան հոգ ասանին պարսիկ ժողովրդին մտաւո-
րական զարգացմանը որքան իրենց սեփական
յառաջդիմութեանը, որովհետեւ եթէ Հայերը
քաղաքակրթական ուրոյն են արագ շարժում
մը իրականացնեն՝ Պարսիկ ժողովրդին մոլե-
ռանդ ու եւրոպատեսաց անշարժութեանը մէջ,
հաւասարակշիւութեան իջում մը յառաջ
կուղայ եւ Պարսիկները առաւել քան երբեք
թշնամի կը դարձնէ իրենց հայ բնակակից-
ներուն։ Մինչդեռ ընդհակառակն երբ Պար-
սիկները տեսնեն որ Հայերը այնքան եռան-
դով կ'աշխատին ընդհանուր Պարսկաստանի
բարձրացման որքան իրենց ազգային զարգաց-
ման, անկիցօրէն պիտի ջարխն ու կպտու-
նան անոնց հետ, որովհետեւ քաղաքական պա-
ռակաւումի սեւ է այսպէս վտանգ պիտի չտես-
նեն Հայոց մէջ եւ իրենց համակրութիւններն
անոնց համար խորունկ ու տեւական պիտի
ըլլան։

Պէտք է որ պարսկազէտ Հայերը պարս-
կերէն հրատարակութիւններու ձեռնարկին՝
պարսիկ ժողովուրդին միտքն այս ուղղու-
թեամբ լուսաւորելու համար, ու եւրոպական
լեզուներով ռուսալուսաբերութիւններ թ ըլլայ
ընծային երկու ցեղերուց զաշնակցութիւնը
պատմականօրէն բացարձակ Պէտք է մանաւանդ
որ Պարսկաստանի մէջ ու մանաւանդ եւրոպա-
կան համալսարաններուն մէջ, պարսիկ ու հայ
ուսանողները մօտենան իրարու, սորվին զի-
րար ձանշնալ, իրար սիրել, իրարու օղնել՝
մտաւոր ու բարոյական զարգացման մէջ, փա-
րատել թիւրքմարութիւնները, նախադաշա-
րումներն ու մոլեռանդ անարդականութեան

մը հետեւանք եղող ատելութիւնները, եւ միասին պատրաստուին այն քաղաքակրթական զորքին որուն պիտի նուիրուին վաղը՝ Պարսկաստանի վերանորոգումին եւ պարսկահրպատակ Հայութեան բարոյական բարգաւաճումին զուգախառն նպատակը իրադրելու համար :

Ա. Զ.



Իրենց վեհապետին ճանաչելն իրախուսուած, Գերմանացիք արեւմտեան քաղաքակրթութեան մէկ քանի եզակի օրինակներ կը փոխադրեն Չինաստան: Բազմաթիւ չինացի բանաստիճալներ մտադրուեն պոչէն իրարու կը կապեն, կը բռնադատեն զանոնք որ հրացանի բռնուելէն հետոյ ձեռքովն իրենց փորձ փորեն, եւ մահուան ազատուը կը շնորհեն անոնց երբ իրենց զանակոծուած մորթը բլիկ բլիկ եղած: Ազգաց իրաւունքներու ոչ մէկ կանոնը չին յարգեր:

Տեսականօրէն, թէզը կրնայ արդարանալի դառնալ. բայց գործնականին մէջ, զինուորականները գործին զիտաւորութիւնները բոլորովին կը ստորնացնեն, Գաղթկանային զինուորներու մոլեկանութիւններն անով մահաւանդ անպատեհ կը թուին Չինաստանի մէջ՝ որ այնտեղի միջին զասակարգերը մերոպայի միեւնոյն զասակարգերէն բարձր են մտքով. զբեհերու տարածումը, արուեստներու եւ զգարութեանց պաշտամունքը, համասուածանի փիլիսոփայութիւնը, զարդական գեղեցկութեան սէրը որ պարտէզներու խնամոտ կարգաւորմանը մէջ կը յայտնուի, ընդհանուր իմացականութեան մը բոլոր այս նշանները՝ աւելի մեծ թուով կը հաշուին Բէյ-Հոյի եւ Մանկ-Տէի արուեստներուն քան Սբբէի, Սենի եւ Քէյի իր արուեստներուն վրայ: Այդ գրանշուտ պարժուանները հեզնութեամբ յաղեանալու են իմաստալով թէ ի՛նչ եղանակով զերման զուգազը մեր բարոյականին սկզբունքները կ'ապացուցանէ: Երբ լրարբներն անոնց վեր զարձած երդիքներով տուներուն մէջ անար

սիրագործութիւնները պատմեն, օտարին վրայ մեր զաղափարներուն դերադանցութեանը համբաւն իսկոյն կ'իջնայ կը կործանի ունկնդիրներուն մտքին մէջ, մահաւանդ եթէ քիչ յետոյ տեղեկացնեն թէ այդ միեւնոյն Գերմանային մէջ Ս'Առանպեր իշխանը շեռ նործածուկ կը բարձր մահուան զատագրուեցաւ: Արիւրկէի մէջ իր գործած վայրագութիւններուն համար: Թէպէտ այսօր բաւական հակամէտ՝ հեռագիր, հեռածայն, անդլիական էջբարձներ, սթիւժերներ եւ մեր վաճառականական սխտանները գործածելու, Չինացուց զարգացեալ մասը այլեւս ոչ մէկ շանք պիտի չփորձէ իր դիւահարեմբը, խոժանը եւ քաղաքականութեամբ վարակուած Պոքսըրները խաղաղասիրական ձգտմանց ստաջնորդելու համար, քանի որ Բրիտանոսի բանակները կը նուիրագործեն ճիշդ այն անպթութիւնը զոր միսիոնարները կը մեղադրեն Սաքիա-Մունիի հետեւողներուն: Մեր գնդապետներն Արեւելքի ժողովուրդներուն ազգւ մեր երէցն ու մեր վանականը սուտ կը հանեն: Մեր զօրավարներն իրենց ստորակարգեալներուն խժոճութիւններով կը հաստատեն կեղծաւորութեան ու ստախոսութեան ամբաստանութիւնները զոր Արեւմտալեզու հակաակորդները կը տարածեն. Վիլհելմ Բ. ի ճառը յանկարծակի հերքելը Պալին վարդպետի թախիբութիւնը: Որքան ան նրբամտ ըլլայ չինական զարգացեալ դասը, չպիտի կարենայ լաւ բացատրել իրողութեանց ու սկզբունքներու միջեւ երեւցող այս հակասութիւնը, իրենց բանտարկեալները չարչիկով՝ տեստն սասանպետներն իրենց հաւատութիւնը տուած կ'ըլլան Բեքինի եւրոպական դեսպանատուններու պաշտուածին ու պտոտն օր Գեթթլըի սպանումին, քանի որ ճիշդ միեւնոյն ձեռով կը բռնաբարեն աղքատներու իրաւունքը, որուն վրայ հիմնուեցան մեր զրկած վերջնագրերը: Ան ի չզոյէ այլասիրութեան, գոնէ փոճմութիւնը պարտք կը դնէ որ Չինաստանը եւրոպացիներու համար ուրիշ միջոցներ գործածուին: Չորս հարիւր միլիոն Չինացիները պիտի կրնան՝ տասը, քսան կամ երեսուն տարուան մէջ՝ հիմնական օտարներ զինուորական ուժ մը գոյացնել, ճիշտ անոր համար որ մեր գործելու եղանակը այս գէպքերէն յետոյ այլեւս իրենց անհանդուրժելի պիտի երևայ, Որովհետեւ ոչ մէկ բարոյական զերգազանութիւն պիտի չզտնուի որ աշխարհական բրտութիւնները մեղմացնէ իրենց աշ-